

# ՊՐՈՄԵԹԵԻՍ ԱՐՁԱԿՈՒԱԾ

ԹԱՏԵՐԱՔԵՐԹՈՒԱԾ ԶՈՐՍ ԱՐԱՐՈՎ

Դ. Ա Ր Ա Ր

ՏԵՍԱՐԱՆ Ա.

ՊՐՈՄԵԹԵԻՍԻ քարայրին մօտ, անտառին  
մէկ մասը : ՊԱՆԹԵԱ և ԽՕՆՔ քունի մէջ են .  
տակաւ կ'արքննան առաջին երգին ընթացքին :

ԶԱՅՆ, անտեսանելի Ռզիներու .

Տըժգոյն աստղերն ոչ եւս են,  
Արովհետեւ արեգակն՝ անոնց հովիւն արս-  
դուն,  
Զանոնք երբոր կը մըղէ դէպ ի իրենց փարախ-  
ներն ,

Արշալոյսին խորքին մէջ,  
Կ'աճապարէ այնպիսի՛ պերճանքով մը, որ բո-  
լոր  
երեւոյթներն օդային, խաւարումի կ'ենթար-  
կէ :

Անոնք իր լուրջ յարկէն անդին կը փախչին,  
Ինչպէս կ'ընեն եզնորթներն՝ ընձառիւծին առ-  
ջեւէն :

Բայց ո՞ւր էք դուք :

(Մուրք Զեւերու և Ստուբներու խումբ մը  
կ'անցնի խանիխուսն, երգելով) :

Այստեղ ենք մենք, ո՞չ, այստեղ,  
Անթիւ, ջընջուած տարիներու  
Հօր գաղաղը կը կըբենք .  
Ոգիներն ենք, մենք, ժամերուն մահացեալ,  
Ու կը տանինք ժամանակն՝ յաւերժութեան իր  
գամբանն :

Սըփուցէ՛ք, ո՞չ, սըփուցէ՛ք  
Վարսեր եւ ո՛չ թէ գեղձեր .  
Ու թրջեցէ՛ք փոշեպատ ծածկոյթն անոր դա-  
գաղին ,

Արցունքներով, ո՛չ ցօղով .  
Եղէք թօշնած ծաղիկներն  
Մահուան անզարդ խուցերուն,  
Սըփոււելով դիակի՛ն վրայ արքային :

Փութացէ՛ք, ո՞չ, փութացէ՛ք,  
Հստուերներու պէս որոնք կը հալածուին գո-  
ղահար ,  
Երկնից կապոյտ անապատէն, ցերեկով :  
Մենք կը ցընդինք,  
Փրփուրներու պէս հալող,  
Կը հեռանանք աւելի՛ աստուածացին օրի մը  
Զաւակներէն, տարուելով  
Օրորովը հովերու ,

Որ կը մեռնին իրենց իսկ  
Դաշնակութեան կուրծքին վրայ :  
ԽՕՆՔ — ի՞նչ էին այս մութ ձեւերն :

**ՊԱՆԹԵԱԼ** - Անցեալ ժամերն էին անոնք, գորշ, բունի քողը նըկարուն,  
տըկար, Որ կը ծածկէր մեր էութիւնն, ու ծընունդնիս  
Աւարին հետ զոր իրենց Կը մըթաղնէր,  
Տըքնութիւնն էր հաւաքած,  
Յաղթանակէն զոր միայն՝ Մէկը կրնար խա-  
փանել: Վայն մը  
ԻՇՆԷ - Անցած են:  
**ՊԱՆԹԵԱԼ** - Անցած են... Վիհապար Բ.  
Իրենց արագ ընթացքով, խորշակն անցան,  
գըլեցին.  
Հազիւ կ'ըլլայ խօսքերնին, անհետացած են  
արդէն...  
ԻՇՆԷ - Դէպ ի ո՞ւր, ո՞չ, դէպ ի ո՞ւր:  
**ՊԱՆԹԵԱԼ** - Դէպ ի խաւա՞րն ու անցեալն ու  
մեռեալներն ... Վիհապար Ա.  
Զայն մը, անտես Ոգիներու  
Փայլուն ամպեր երկընքին մէջ կը ծըփան,  
Ցօղի աստղեր երկրի վրայ կը չողան:  
Ովկէանին վրայ ալիքներ կը դիզուին,  
Կը հաւաքուին, կը քըզուին,  
Երանութեան փոթորկէն, ու ցընծութեան խու-  
ճապէն, Վիհապար Ա.  
Կը զողզըզան յուղումով,  
Ու խընծիղով կը պարեն.  
Բայց ո՞ւր էք դուք:  
Ճիւեցէ՞ք պարն, յատակին վրայ զեփիւոին,  
Ու երկինքի լուռ լոյսն երգով ծակեցէ՞ք.  
Կախարդեցէ՞ք օրը որ խիստ արագօրէն կը  
փախչի,  
Կասեցնելու թոփչքն անոր, մութին այրը ըլհա-  
սած:  
Շուներ էին ատենօք, նօթի ժամե՛րը որոնք  
Կ'որսային օրն, իրրեւ թէ, եղնիկ մ'ըլլար ա-  
րիւող,  
Որ կաղար ու սայթաքէր, իր բազմաթիւ վէր-  
քերով,  
Լըքուած տարւոյն գիշերեա՛յ հովիտներուն մէ-  
ջերէն:  
Ժամերու Վիհապար  
Օդի, երկրի Ողիներն, ևտ քաշած են ձայնով-  
նին՝ Բայց հիմա, ո՞չ, հիւեցէ՞ք չափն անքընին,  
նըւազի,

Պարի, լոյսի ձեւերուն . . .  
 Եւ թող ժամերն ու նգիներն, հաճոյքի եւ զօ-  
 րութեան, Ամողերուն եւ չողերուն նըման իրար միանան :  
**ՊԱՅԻԱ. — ՏԵՇ. — Միանա՞ն . . .**  
**ՊԱՆԹԵԱ. — ՏԵՇ. — թէ ինչպէս մարդոց միտքին  
 ոգիներն,**  
 — Որ քաղցրալուր ձայներով են պարուր-  
 ուած,  
 Որպէս փայլուն քողերու մէջ — մօտ կուգան :  
 Ոգիներու Պար  
 Կը միանանք պարին, երգին ամրոխին,  
 Աւրախութեան փոթորիկէն հողմավար,  
 Բռածուկերուն պէս որոնք դուրս կը ցատկեն  
 Ովկէանէն հնդկական,  
 Ցառնըւելով ծովային թըռչուններու կիսար-  
 թուն :  
 Փամերու Պար  
 Ո՞ւրէկ կուգաք այսպէս վայրի եւ արագ . . .  
 Զի սորքերնուդ վրայ կայծակէ մոյգեր կան,  
 Ու ձեր թեւերն՝ են խորհուրդի պէս փափուկ  
 եւ սրբնթաց,  
 Եւ ձեր աչքերն ալ են նըման սիրոյ որ չէ քո-  
 ղարկուած :  
**Միտքի Ոգիներու Պարը**  
 Մարդոց ցեղին  
 Միտքէն կուգանք,  
 Որ դեռ վերջերս՝ էր մըթապատ, աղտեղի եւ  
 աչպուրկ . . .  
 Ովկէան մ'է ան հիմա,  
 Զինջ յուզման,  
 Ու երկինք մը՝ անդո՛րը, հըզօ՛ր շարժումի :  
 Մենք կուգանք,  
 Այն խոր վիճէն  
 Երանութեան, ըզմայլման,  
 Որուն այբերն՝ են պալատներ բիւրեղեայ . . .  
 Այն երկնարերձ պարիսպներէն մենք կուգանք,  
 Ուր խորհուրդի զօրութիւններն են բաղմած,  
 Պըսակաւոր, ու ձեր պարը կը դիտեն,  
 Զե՛ր, ո՞վ ժամեր բարերաստ :

Իրերահիւս զգուանքներու  
 Մըթին, մենիկ վայրերէն,  
 Մենք կուգանք,  
 Ուր սիրողներ ձեզ կը բըռնեն, ձեր թոյլ ձըդ-  
 ուած ծամերէն . . .  
 Այն երկնարոյն կղզիներէն,  
 Մենք կուգանք,  
 Ուր կը ժագտի իմաստութիւնն անուշակ,  
 Ցամեցնելով նաւերնիդ՝ իր սիրենեան հնարք-  
 ներով :  
 Մենք կուգանք,  
 Մարդոց աչքին, ականջին  
 Տաճարներէն բարձրադիր,  
 Գըմբեթարկուած՝ քերթողութեամբ, քանդա-  
 կով . . .  
 Մըրմուններէն  
 Ազրիւրներուն անկընիք,  
 Որոնց ցողին մէջ կը թըրջէ Գիտութիւն՝  
 Իր թեւերը նրբարուեստ :  
 Տարիներ ու տարիներ,  
 Արևան մէջէն և արցունքի,  
 Ինչպէս նաւել յոյսերու, ատելութեանց, վախե-  
 ռու :  
 Խիս գըժուխքի՝ մը մէջէն,  
 Միւս կողմ անցանք, սըլացանք,  
 Ու քիչ էին կղզեակներն,  
 Ուր կ'աճէին, խորշակահար ծիլերով,  
 Երջանկութեան ծաղիկներն :  
 Մեր ոտքերն ու մէն մի թաթ,  
 Անզորբութիւն հագած են . . .  
 Ու ցողը մէր թեւերուն՝ ըսպեղանւոյ անձրեւ  
 մ'է . . .  
 Եւ անդին մէր աչքերէն,  
 Կը տարածուի մարդոց սէրն,  
 Որ ինչ բանի որ նայի, կը վերածէ դըրախտի :  
 Ոգիներու եւ Փամերու Պար  
 Օ՞ն, չիւսեցէ՛ք անքընի՛ն չափին ոստայն :  
 Երկինքի

Անգունդներէն եւ երկրի՝ սահմաններէն ծայ-  
րազոյն. Եւ մեր դործին անունն ալ՝ «Պրոմեթեսեան»  
եկէ՛ք, արագ ողինե՛ր, զօրութեան եւ հաճոյ-  
քի,

Ու շացուցէ՛ք բերկրութեա՛ն պարն ու նըւազն,  
ինչպէս որ  
Հազար գետի ալիքներ արշաւասոյր կ'ընթա-  
նան,  
Դէպ ովկէա՛ն մը ըլքեղ՝ դաշնակութեան ու  
լոյսի:

Միտքի Ոգիներու Պարը

Շահեցանք աւարն,

Եղաւ գործերնիս.

Ազատորէն ա՛լ կըրնանք սուզուիլ, հախրել  
կամ վազել,  
Շուրջանակի կամ անդին,  
Եւ կամ մէջն այն սահմանին,  
Որ երկրագունտն աղջամուղջով կը պատէ:

Պիտի անցնինք աչքերէն

Աստեղազարդ երկինքին,

Ու մըտնենք վիշն ըսպիտակ, զայն դազթա-  
վայր շինելու.

Մահը, Քառօն ու Գիշերն՝

Աղմուկէն մեր սըլացքին՝

Խոյս պիտի տան, ինչպէս մէգն՝ հըզօր շունչէն  
փոթորկին:

Ու երկիրը, Օդն ու Լոյսն,

Ինչպէս Ուին Զօրութեան,

Որ աստղերը կը վարէ իրենց հրեղէն վազքին  
մէջ,

Ու Սէրը, Շունչն, ու Խորհուրդն,

— Այդ Ուժերը մահասպան, —

Ուր որ ճախրենք, մեր թեւին ներքեւ պիտի  
հաւաքուին:

Ու մեր երգով պիտի շինուի, պարապին

Տարածութեան մէջ արձակ,

Աշխարհ մը նոր, հըպատակ՝ իմաստութեան  
Ողիին.

Ու մենք՝ Մարդոց այդ նորակերտ աշխարհէն

Պիտ առնենք մեր ծըրագիրն,

Ու մեր դործին անունն ալ՝ «Պրոմեթեսեան»:

Պիտ ըլլայ:

Ժամերու Պար

Խափանեցէ՛ք պարը, երգը ցըրուցէ՛ք.

Ու թող ոմանք մեկնին, ոմանք ալ մընան:

Կիսապար Ա.

Մենք կը քըշուինք երկինից եղրէն ալ անդին...

Կիսապար Բ.

Իսկ մեզ՝ երկրի մողութիւնն է գըրաւած:

Կիսապար Ա.

Մշտախաղաց եւ արագ, խանդարորբ եւ ան-

կաշկանդ,

Ոգիներուն հետ որ նո՛ր ցածաք մ'ու ծով կը

շինեն,

Նաեւ երկինք մ'ուր սակայն, երկինքն իսպառ

սեղ չունի . . . :

Կիսապար Բ.

Հանդիսաւոր ու դանդաղ, վեհանդորբ ու լու-

սաշող,

Կ'երթանք Օրուան առջեւէն ու կը գըլենք մենք

Գիշերն,

Ուժերուն հետ աշխարհի մ'որուն լոյսն է կա-

տարեալ:

Կիսապար Ա.

Կը պըտուտքինք մենք երգելով բարձրածայն,

Համախմբուղ գունտին շուրջ,

Մինչեւ որ ա՛լ կենդանիներն, ինչպէս ծառերն

ու ամպերն,

Երեւան դան իր քառսէն հանդարտած,

Սիրով, ոչ թէ երկիւղով:

Կիսապար Բ.

Կ'ընենք ըրջանն աշխարհի ովկէանին ու յե-

րանց.

Իր մահուան եւ ծընունդի ձեւերն յաջող, կը

փոխուին

Մեր քաղցրալուր զըւարթութեան նուագին:

Ժամերու եւ Ոգիներու Պար

Պափանեցէ՛ք պարը, երգը ցըրուցէ՛ք.

Ու թող ոմանք մեկնին, ոմանք ալ մընան.

Ուր որ ճախրենք, մեղ հետ կ'առնենք կը տառ  
նինք,

Կապերու մէջ, որ աստղերու շողերուն  
Պէս փափուկ են բայց հըզօր,

Ամպերը որ ծանրաբե՛ռն են սիրոյ քաղցր անձ-  
րեռվ:

ՊԱՆԹԵԼ. — Ո՞չ, մէկնեցան ...

Ի0ՆԷ. — Բայց հրձուանք չե՞ս ըզգար դուն  
Քաղցրութենէն այդ անցեալ:

ՊԱՆԹԵԼ. — Լերկ բըլութին պէս կանանչ,  
Որ, մինչդեռ ամպ մը փափուկ՝ անձրեւին  
մէջ կ'անհետի,  
Ինք կը խընդայ, արեւո՛տ ջուրի հազար չե-  
թերով,

Անտաղաւար երկնից դէմ . . . :

Ի0ՆԷ. — Նոյն խոկ, մինչ մենք կը խօսինք,  
Կը բարձրանան նոր խազեր: Ի՞նչ է այս  
ձայնն աշաւոր:

ՊԱՆԹԵԼ. Այդ՝ թաւալուն աշխարհին խոր  
նըւագն է, որ ծըփուն  
Այերին մէջ կ'արծարծէ մեղեդիներ եւող-  
եան:

Ի0ՆԷ. — Լըսէ՛ նաեւ թէ ինչպէս ամէն դադար  
լեցուն է  
Ենթախազով, արծաթեայ, ջինջ, թափան-  
ցող, սառուցիկ,  
Ու զարթուցիէ ձայներ որ ըզգայութեան  
մէջ կ'անցնին,  
Եւ հոգիին մէջ կ'ապրին, նըման այն սուր  
աստղերուն՝

Որ կը ծակեն ձըմեռին օգը բիւրեղ, ու ծո-  
վուն

Մէջ պատկերնին կը դիսեն:

ՊԱՆԹԵԼ. — Սակայն տե՛ս դու, սա երկո՛ւ բաց-  
ուածքներէն անտառին,  
— Որոնց վըրայ կախ ճիւղերն, ամպհովանի  
մ'են կազմած,  
Եւ ուր երկու վըրակներ, առուակի մը հար-  
կատու,

Մանուշակով ներհիւսուա՛ծ խիտ մամուսին  
մէջ իրենց

Նըւագաւոր նրբուղին զետեղած են, եւ կար-  
ծես

Երկու քոյրերը են որոնք. հասաներով կը  
զասուին,

Որ կարենան վերըստին ժըպիտներով միա-  
նալ,

Եւ որ իրենց սիրելի՛ բաժանումով կը դառ-  
նան

Դէպ ի քընքուշ տըխրութեան կղզի մը, դէպ՝  
տրոմանուշ

Խորհուրդներու անտառ մը, — տե՛ս սա եր-  
կու տեսսիլքներն,  
Անօրինակ շողիւնով, որ կը ծըփան ծովա-  
կերպ

Կախարդութեանը վըրայ, ձայնի մ'ահեղ՝  
որ տակաւ,  
Աւելի բուռն, աւելի՛ սուր եւ խորունկ կը  
չոսի  
Գետնին տակէն, ու նաեւ, օդին մէջէն հո-  
վագուրկ:

Ի0ՆԷ. — Կը տեսնեմ կա՛ռք մը նըման՝ այն նըր-  
բագոյն նաւակին,

Որուն մէջ Մա՛յըն ամիսներուն,  
Արեւմըտեան իր քարայրը կը տարուի,  
Տակաւ իջնող լոյսին մէջ,  
Երբ ան՝ ընդուսա՛ կը ցատկէ  
Միջուսնային երազներէ . . . :

Կառքին վըրայ կը կամարի, շինուած փա-  
փուկ խաւարէ,  
Ամպհովանի՛ մը գմբեթարդ. Եւ բըլուրներն,  
անտառներն,  
— Որ կ'երեւան, յստակօրէն, այդ մըթըն-  
շաղ, օդային  
Քօղին մէջէն, — կը նային, այն ձեւերուն պէս  
որոնք,  
Վըհուկի մը հայելւո՛յն մէջ կը դիտեն ան-  
ձերնին:  
Եր անիւներն՝ ամպեր են, հաստատ, կա-  
պոյտ, ոսկեգոյն,  
Անոնցմէ զորս ամպրոպին ոգիները կը դի-  
գեն

բոցեղ ծովուն յատակին վըրայ, երրոր ա-  
րեգակն՝  
Անոր հներքեւ կը սուզուի, արագօրէն: Եւ  
անոնք,  
Կը թաւալին, կը շարժին, նաեւ կ'աճին,  
կարծես թէ  
Ներքին հովի մը չունչով: Եւ անոր մէջ նըս-  
տած է,  
Երախայ մը թեւաւոր, որուն դէմքն է բապի-  
տակ,  
Զիւնի նըման լուսափայլ, ու փետուրներն ալ  
կարծես,  
Արեւային եղեամէ՛ շինուած ըլլան: անդամ-  
ներն  
Անրըծութեամբ կը չողան, եթերային մար-  
գարտէ  
Հիւսուած ձերմակ ըզգեստին հողմածածն  
ծալքերէն:  
Մազը ձերմա՛կ է, ձերմակ՝ պայծառու-  
թեամբն այն լոյսին՝  
Որ հիւսքերով կը ցըրուի, սակայն աչքերն  
իր երկու,  
Երկինքներ ևն լոյծ մութի, զոր անոնց մէջ  
բընակող  
Աստուածն է որ կը թւոի հոսեցընել, ձիւզ  
ինչպէս  
Փոթորիկը կը հոսի, տատամնաւոր ամպերու  
թարթիչներէն աղեղեայ, եւ կը մէզմէ չուրջի  
պաղ,  
Պայծառ օդը, այնպիսի՛ հուրով մը որ փայլ  
չունի:  
Ան՝ ձեռքին մէջ կր կըրէ լուսնի շող մը զոդ-  
զոջուն,  
Որուն ծայրէն՝ ուժ մ'ուզզիչ, սայլին ցոռուկը  
կը վարէ  
Ամողերուն վրայ անուաւոր, որոնք մինչդեռ  
խոտերուն,  
Մաղիկներուն, և ալեաց վրայ, կը թաւալին,  
Զայներ այնքան քաղցրալուր, որքան արծաթ  
ցողերով

Անձրեւի մը երգն անուշ:  
ՊԱՆԹԵԼ. իսկ անտարին միւս ձեղքէն, քա-  
միներու բարձրագոռ  
Դաշնակութեամբ, կը սուրայ՝ գունա մը,  
Հազար գունա կարծես...  
Բիւրեղի ողէս հաստատուն, սակայն որուն  
զանգուածէն  
Նըւագ ու լոյս կը հոսի, ինչպէս պարապ մի-  
ջոցէն,  
Տասը հազար, պարփակեալ, եւ պարփակիչ,  
երկնագոյն  
Գունակը ձերմակ, ծիրանի, կանաչագոյն եւ  
ոսկի,  
Գունատը գունտին ազուցուած, որոնց միջեւ  
զըսնըւող  
Ամէն մէկ կէտն առլի է միտքէ չանցած ձե-  
ւերով,  
Այն ձեւերուն ողէս զորոնք ոգիները կ'երազեն  
թէ անլամբար վիհին մէջ կը բընակին. եւ  
սակայն՝  
Իւրաքանչիւրն անոնցմէ՛ թափանցիկ է. եւ  
անոնք  
Կը պըտուաքին իրարո՛ւ վըրայ, հազար  
չարժումով,  
Հազարաւոր դարձդարձիկ առանցքներու  
չուրջ անտես,  
Եւ թափովը՝ ինքնասպան արագութեան մը,  
յառաջ  
Կը թաւալին սաստկօրէն, դանդաղօրէն,  
պերճօրէն,  
Ու կ'արծարծեն՝ իրենց խառն ու բազմե-  
րանդ ձայներով,  
Խօսքեր՝ իմաստ ունեցող, ու նըւազներ խօ-  
լական:  
Եւ այս գունտը բազմազան, իր պըտոյտքին  
մէջ հզոր,  
Կ'ազայ առուակն արփաւոր, վերածելով  
զայն կապոյտ,  
Տարերային նօսրութեամբ մըլչուշի մը լուսա-  
կերպ:

նըւազն՝  
Ապրող խոսին եւ օդին, տերեւախիս շողե-  
ղերուն  
Լոյսը զրմբուխու, իր ուժեղ՝ բայց ինքնա-  
մարտ՝ վազքին շուրջ  
Կը չազուրին կարծես թէ, ու կը կազմեն ե-  
թերեան  
Զանգուած մը որ կ'ողողէ զգայարանքնե՛րը  
բոլոր :  
Ու գունտին մէջ կը նընջէ, ալապաստքէ բա-  
զուկներն  
Իրեն իբրեւ բարձ ըրաւծ, մանկան մը պէս՝  
որ անուշ  
Տըքնութեամբ է պարտասուն, Երկրի Ողին .  
ու կը ընաք  
Նըշմարել թէ իր փոքրիկ ըրթունքները կը  
շարժին,  
Յայափոփոխ լոյսին մէջ բուն իսկ իբրեց  
ժըպիտին,  
Ինչպէս մէկը կը խօսի, երազի մէջ, իր սի-  
րոյն  
Առարկային նըկատմամբ :  
Ի թնիւ — Ո՞ն միմիայն կը կապէէ դաշնակու-  
թիւնն այդ գունտին :  
ՊԱՆԹԵԱԼ — Եւ ասողէ մը՝ իր ճակտէն, կը  
խոյանան — զերդ կապոյտ,  
Հրեղէն սուբեր, եւ կամ զերդ՝ մըրտենիով  
պատաստուած՝  
Տէգեր որոնք կը զըսպէն բըռնակալներն, եւ  
որոնք՝  
ԽԱԲՀԵՐԴանի՛չն են Երկրին, եւ Երկինքին,  
որ հիմա  
Միացած են, անսահմա՛ն ճառագայթներ որ  
անտես  
Անիւի մը կեղրոնէն, շառաւիղներ են կար-  
ծես,  
Որ գունտին հետ կը դառնան, նոյն իսկ միտ-  
քէն ալ արագ,  
Եւ անդունդը կը լընուն արեւակերպ կայծե-  
րով,  
Ու երբեմբն ուղղաձիգ, երբեմբն ալ չեղակի,

Կը ծակեն հողն աղջամուղջ, ու մինչ կ'անց-  
նին ծակելով,  
Երկրագունտին խոր սիրտին գաղտնիքները  
կը պարզեն,  
Հանք անսահման՝ ոսկիի, աղամանդի, եւ  
անդին  
Գոհարներու, ինչպէս եւ միտքէ չանցած քա-  
րերու,  
Եւ քարայրներ՝ բիւրեղեայ սիւներու վրայ  
հաստատուած,  
Ու ծածկրւած՝ բուսական արծաթով մը. եւ  
հորեր՝  
Անշափի հուրի. աղբիւրներ՝ ուրկէ մեծ ծովն՝  
իր սընունդն՝  
Ինչպէս մանո՛ւկ մը, կ'առնէ, եւ չոգինե՛րը  
որոնց՝  
Աշխարհագէտ լեռներուն կատարները կը  
պըճնեն  
Արքաներու սեփական ձիւնասպիտակ կըն-  
քումով:  
Շողերն՝ անդուլ կը փայլին, ու երեւան կը  
բերեն  
Մելամաղձիկ աւերներն անհետացած դարե-  
րուն.  
Նաւի ցոռւկներ, խարիսխներ. մարմարիոնի  
վերածուած  
Հաստ տախտակներ. կապահներ, սաղա-  
ւարտներ, նիզակներ,  
Եւ ասպարներ՝ Գորգոնի՛ զըլուխներով. ա-  
նիւներ՝  
Մանգաղաւոր կառքերու. եւ իբր աւար յաղ-  
թութեան՝  
Տոհմազարդեր, գրօշակներ, զինանըշան զա-  
զաններ,  
— Որոնց շուրջը կը խնդար Մաշը, յետոյ,  
խոր թաղուած  
Նըշանակներ մահամփի՛ւռ կործանումի. ա-  
ւերակի վրայ կանգնած. ու բեկորներ՝ ըն-  
գաղաքներու բազմաթիւ, որոնց բոլոր ընա-

կիշներն ,  
— Զորլս ծածկած էր Երկիրն , մահկանա-  
ցու թէպէտեւ ,  
Սակայն չէին մարդկային : Տե՛ս , զետինն են  
այժմ ինկած  
Անոնց գործերն հրէշային ու կըմախքներն  
այլանդակ ,  
Արձաններնին , տուներնին , ու տաճարներն .  
տարօք՛ն  
Երեւոյթներ՝ կուտակուած՝ զորչ ջրնջման  
մէջ , ճեղքըւած ,  
Ու խըսնբւած՝ կարծր ու մութ անդունդին  
մէջ , իրենց վրայ  
Անենալով , թեւաւո՞ր զոյտիներու անձա-  
նօթ՝  
Անդամները , եւ յետոյ , ձուկեր որոնք կեն-  
դանի  
Թւփի կըզգիներ էին . օձեր , սակրուտ  
ըզթաներ ,  
Արոնք երկաթ ժայռերու փաթթըւած են ,  
կամ թազուած՝  
Դէզերուն մէջ փոշիին այդ ժայռերուն եր-  
կաթեայ ,  
Զորոնք փըշրա՞ծ էր իրենց օրհասական ձի-  
գերուն  
Մանուածապատ զօրութիւնն : Անոնց վրայ  
կը կենար ,  
Կոկորդիլոսն ատամնոտ , ինչպէս նաև զօ-  
րութիւնն  
Երկրասասան Բեհեմովդին որ երեմն՝  
Անասուններ էին զազան , ինքնակալ ,  
Որոնք տըզմուտ ափերու վրայ ,  
Եւ սէղերով ծածկրւած մասերու վրայ ցա-  
մաքի ,  
Բազմանալով կ'աճէին , ինչպէս որդեր ա-  
մառուան  
Դիակի մը վրայ լքուած մինչեւ որ պո՞մտը  
կապոյտ ,  
Զրհեղեղով զայն պատեց , վերարկուի մը  
նըման ,  
Ու սոնալով , հեւալով , ջընջըւցան ամէնքն  
ալ .

Եւ կամ Աստուած մը որուն գիսաւոր մ'էր  
դահն՝ անցաւ ,  
Ու զոչեց . «Թող ա՛լ չըլլան» : Ու խօսքերո՛ւս  
պէս անոնք  
Գոյութենէ դադրեցան :  
ԵՐԿԻՒՐԸ  
Հրձուանք , յաղթանակ , վայելք , խենդու-  
թիւն ...  
Անսահման , զեղուն , անսանձ ցնծութիւն .  
Խընծիլ գոլորշուտ , անզարփակելի ...  
Հա՛ , Հա՛ , վայելքի ոզեւորութիւն ,  
Որ զիս կը պատէ , նըման լուսաւոր  
Օդի մը եւ զիս՝ կը տանի ,  
Ինչպէս ամպ մը կը տարուի նոյն իուկ հովէն :  
ԼՈՒՍԻՆԸ  
Ո՛վ Եղրա՞յր իմ , թափառակա՞ն անխրոսով ,  
Երջանիկ գո՞ւնոտ , օդի նաև ցամաքի ,  
Քեզմէ Ոդի՛ մը չողի պէս ժայթքելով ,  
Կը թափանցէ իմ սառ կազմիս , ու կ'անցնի ,  
Զերմութիւնով բոցեղէն ,  
Սիրով , բոյրով , մեղեղիով քաղցրալուր ,  
Մէջէս , մէջէս , իմ մէջէս .  
ԵՐԿԻՒՐԸ  
Հա՛ , Հա՛ , քարայրներն իմ ծակ լեռներուս ,  
Ճեղքըւած , հրեղէն , ժայռէ կարկառներս ,  
Ու զըւարթաձայն ազրիւներո՞ անհուն  
Եւ անշիջելի ցինծովէ կը խընդան .  
Ովկէանոսներն և անապատներն , ինչպէս ան-  
դունդներն ,  
Եւ անշափելի ամայութիւններն անյատակ ո-  
գին ,  
Իրենց ամպերէն ու կոհակներէն ,  
Պատասխան կուտան ու կ'արձագանդէն :  
Ինձ պէս՝ բարձրաձայն՝ կը զոչեն անոնք .  
Ո՛վ մականակիր անէ՞ծք , զուն որ մեր  
Ամրող Երկնագոյն , կանանչ տիեզերքն  
Հապանացիր սեւ աւերով պատել ,  
Եւ ուղարկեցիր ամպ մը հաստատուն ,  
Որ տեղայ կիզիչ քարեր փոթորկի ,  
Ու ջախիջախելով շաղուէ ոսկորներն

իմ զաւակներուս, ու միակ, դատարկ  
Զանդուած մը կաղմէ, ծեծելով, յետոյ  
իրար խառնելով այն ամէն բաներն  
Որոնք կը ստեղծեմ,-

Մինչեւ որ ամէն ժեսուտ աշտարակ,  
Ու պատմական սիւն, պալատ, քարկոթող,  
Ու մըուայլ տաճար, եւ ամպով, ձիւնով,  
Հուրով պըսակուած իմ կայսերական  
Լեռներս, նաև, ծովի նըմանող  
Անտառներս, ինչպէս՝ ամէն ծիլ, բողբոջ  
Որ կըրնայ կուրծքի՛ս մէջ իրեն համար  
Օրբան մը եւ կամ դամբան մը գտնել,  
Դըռչմը կըրեցին խոր ատելութեանդ,  
Ու եղան մեռեալ ճահիճ մը տրզմուտ:

Ինչպէ՛ս ընկըդմած, քաշուած, ծածկըւած,  
Ու ձըծւած ես դուն ծարաւ Ռչինչին,  
Կարծես ըլլայիր այն բաժակն աղի  
Զոր անապատէն անցնող ճամբորդներն  
Կը քամեն, հաղիքէ կաթիլ. մամենուն...  
Ու վարէն, չուրջէն, ներսէն ու վերէն,  
Սէրն ահա խուժեց, լեցնելով դատարկ  
Զընջումըդ, ինչպէ՛ս լոյսն այն որ կ'իջնէ,  
Շանթէն ճեղքըւած այրերուն վըրայ:  
ԼՈՒՍԻՆԵԼ

Չիւնն՝ անկենդան լեռներուս  
Կը թուլանայ, կենդանի՛ աղբերակներ կը  
կաղմէ.՝  
Ովկէաններս հաստատուն՝ կ'ալեծլիին ու  
կ'երգեն,  
Կը փալիքլին. ու սիրուէ՝ ողի մը դուրս կը  
խուժէ,  
Որ սառ լանջըլս հոլանի՝ անակընկալ ծընուն-  
դով  
Կը դարդարէ. ո՞չ, անշուշտ, քու լանջքդէ ան,  
իմ լանջքիս,  
Այո՛, լանջքի՛ս վըրայ իմ:

Ու մինչ քեզի կը նայիմ,  
Կը դդամ, զիտեմ թէ կահանէ ցօղուններ գուրս  
կը ժայթքին,

Ու պըսպըղուն ծաղիկներ կ'ամին եւ իմ կուրծ-  
քիս վրայ  
Ապրող ձեւեր կը շարժին, իսկ ծովուն եւ օդին  
մէջ՝

Ալիքներ կան նըւաղի, մինչդեռ ամպեր թեւա-  
ւոր  
Կը սաւանին հոս ու հոն, սեւցած ճիշդ ա՛յն  
անձրեւով,  
Զոր կ'երազեն նոր ծիլերն:  
Օ՞չ, սէր, ամէն ինչ սէր է . . .  
ԵՐԿԻԲՔ

Ան՝ կրանիթեայ զանգուածի՛ս կը թափանցէ եւ  
կ'անցնի՝  
Արմատներու մէջէ խառն, ու կ'աւերէ ունա-  
կոխ՝  
Տերեւներուն մէջ յետին, ծաղիկներուն մէջ  
փափուկ,  
Կը սըփուրսի հովերուն վըրայ, նաև ամպոց  
մէջ,  
Ու մոոցըւած մեռեալներուն մէջ նոր կեանք  
Կարթընցընէ, մինչ անոնք, իրենց խիստ մութ  
խուցերէն,  
Ողի մը վեր կը բուրեն:

Եւ փոթորկի մը նըման, որ իր բանտէն ամպե-  
ղէն

Դուրս կը խուժէ որոտմա՛մբ եւ թաթառով, ան  
կ'ելլէ  
Անքըննելի էութեան քարայրներէն անլամբար,  
Երկրաշարժի ցընցումով, եւ այնպիսի սըլաց-  
քով,

Որ խորհուրդի լըճացած, յաւերժօրէն աներեր  
Քառսին իսկ սարսունե՛ր կուտայ, մինչեւ որ  
երկիւլ,

Ատելութիւն, ցաւ, նաև լոյսէն պարտեալ ըս-  
տուերներ,

Մատնըւելով փախուստի,  
Թողուն մարդը, որ երբեմն հայելի մէկը  
բաղմակողմ,  
Որ կարող էր այլազան սըխալանքով ծամա-  
կը ժայթքին,

Այս հշմարիտ ու չբքնա՛ղ աշխարհն համայն Ուր ամէն ինչ կը հոսի, դէպ ի ամէնն, ինչպէս  
գոյութեանց,  
— Ես՛զ մը որ սէր կը ցոլայ, — որ իր ամբողջ Գետերը ծո՛զ կը հոսին.  
ցեղին վրայ, Սովորական արարքներ, սիրոյ չնորհիւ կ'աղ-  
ինչպէս երկինքն արեւուն, կը սահի մեղմ ու ուորնան.  
հանդարս Աշխատութիւն, ցաւ եւ վիշտ, անասնոց պէս  
ովկէանին վրրայէն, կը սաւառնի եւ երկնից ընտանի,  
Աստղալիր խորքերէն կեանք ու ճաճանչ կը Կեանքի դալար պուրակին մէջ կը զրօնուն,  
որին Աչ ոք գիտէր թէ ո՛րքան կարող էին հեղ ըլլալ:

Թողո՛ւն մարդը, ճիշդ ինչպէս բորոտ մանուկ Իր կամքն՝ ամբողջ ըստորին կիրքերով, վատ  
մը լրքուած,  
Եր կ'ընթանայ՝ ախտաւոր կենդանւոյ մը ետե- հեշտութեամբ,  
ւէն,  
Դէպ ի խոռոչ մը տաքուկ, ժայռերու մէջ, ուր Եւ անձնասէր հոգերով, — արբանեակներն իր  
գողողով,  
Թէ անիկա ոգի մ'է, բայց որ յետոյ կ'արտա- Ողի մ'է որ կարող չէ առաջնորդել, որ սակայն  
ուէ,  
Աղբերներու զօրութիւնը կը հոսի, Հնազնի ալիքներէ որ երեւք  
եւ որ յետոյ, թափառելով տուն կուղայ, Գեն յանդընիր ընկըդեւ, քանի որ Աչ ըը  
Ժըպիտով մը վարդագեղ,  
Անդիտակից, — մինչ իր մայրն՝ ատեն մը գեռ կը վախնայ  
թէ անիկա ոգի մ'է, բայց որ յետոյ կ'արտա- կ'ամցնի ալիքներն իր գերիշխան զօրու-  
ուէ,  
Ապաքինած զաւկին վրայ:  
թիւնն  
լողունելու կը ստիպէ:

Մա՛րդ, ո՛չ, եւ ոչ թէ մարդիկ . . . : Շըդթայ Կ'ընդունի՛ իր զօրութիւնն.  
մ'իրար օղակուած ու դոյնի,  
Խոչի, սիրոյ եւ ուժի, անքակտելի յաւիտեան,  
Որ տարբերը կը մըդէ աղամանդեայ ուժգնու- Եւ մարմարի սասուցի՛կ զանդըւածին ընդմէջէն  
թէն յանդընիր ընկըդեւ, քանի որ Աչ ըը  
թեամբ,  
Բնչպէս արե՛ւը կ'իշխէ, բըռնապետի նայուած- Մայրերն իրենց տըզայոց հագուստները կը  
քով,  
Մոլորակաց բարդ խումբին խըռովայուզ պե- կ'ըսէն՝ հիմա մշտատեւ որդիկոսեան երգ մըն  
տութեան,  
Կատաղօրէն ձըգտելով երկնից աղատ մենու- Որ հանձարեղ դաշնակմամբ, խոհերու եւ ձե-  
թեան:  
Մա՛րդ, հոգի մը ներգաշնակ, հոգիներով բազ- լմբոխի մը կը տիրէ, որ այլապէս՝ ոչ իմաստ,  
Ոչ որոշ զիծ ունէին:  
Որուն բընոյթն՝ իր անձին աստուածային զըս- Փայլակն անոր գերին է. երկնից յետին խորու-  
պուժն է.

իր աստղերը կը յանձնէ, եւ զերդ հօս մը ոչ-  
խարի, Կանցնին աչքին առջեւէն, կը համբւին ու  
կ'երթան:

իր նըժոյգը՝ ամպրոպն է. ան կ'արշաւէ օդին  
մէջ, Եւ անդունդն՝ ի՛ր մերկացեալ խորութենէն կը  
դոչք. «Երկինք, ունի՞ս դադոնիքներ. մարդն ըրաւ  
զիս քողագերծ,

Այլեւս դադոնիք ես չունիմ»:

ԼՈՒՍԻՆԸ

Մահուան ըստուերն ըսպիտակ,  
Երկինքի մէջ իմ ճամբէ՞ս դուրս ինկած է վեր-  
ջապէս, կառչող պատանք, կազմըւած՝ հաստատ սառէ  
և քունէ.

Եւ նորահիւս սարփինայիս շուքին մէջ,  
Կը թափառին հոմանիներ երջանիկ,  
Նըւազ հրզօր, սակայն նոյնքա՞ն մեղմ որքան  
Անոնք որ քու հովիտներուդ կը հսկեն:

ԵՐԿԻՐԸ

Ինչպէս լուծիչ ջերմութիւնն արշալոյսին՝ կա-  
րող է Պատել կիսով չըսառած դունտ մը ցողի սոկէ  
գոյն, Կանանչագեղ, բիւրեղեայ, մինչեւ որ ան թե-  
ւաւոր Մէտ մը կ'ըլլայ թափառիկ, կամարն ի վեր  
լուրթ օրին, Կէսօրէն ալ վերջ կ'ապրի, Եւ արեւուն հրա-  
ժեշտի

Վերջին չողին վրբայէն, ծովուն վերեւ կ'առ-  
կախուի, Կարծէս դէղ մը բըրդեղէն՝ մեղեսիկի եւ հու-  
րի...:

ԼՈՒՍԻՆԸ

Երջապատուած, կը հանգչիս,  
Անմեռ լոյսին մէջ ցինծիդ  
Ու երկինքին աստուածային ժպտին մէջ,  
Արեւերուն ամէնքն ալ, ինչպէս խումբերն  
աստղերուն,

Լոյս մը, կեանք մը, ուժ մը վրբադ կը հեղուն,  
Որ քու գունտըտ կը պըմնեն:  
Ու դուն ալ քուկդ ի՛մ վրբաս  
կը տեղացնես, ի՛մ վրբաս:

ԵՐԿԻՐԸ

Ես կը դառնամ՝ զիշերուան բուրգիս ներքեւ,  
որ երկնից  
Երազային վայելքին ուղղըւած է, և մեղմիւ՝  
Կախարդըւած քունիս մէջ՝ յաղթանակի ցըն-  
ծութեան

Խօսքեր կ'ընէ, նըման ա՛յն երիտասարդ հոգիին  
Որ կ'օրօրուի սիրային երազներով, ու տըկար  
Հաստաներով, զեղուհւոյն ըստուերին մէջ կը  
հանգչի,

Մինչ այս վերջինն՝ անոր շուրջ, լոյս, լեր-  
մութիւն կը սրփոէ:

ԼՈՒՍԻՆԸ

Ինչպէս փափուկ ու քաղցրիկ խաւարման մէջ,  
Երբ հոգին  
Կը պատահի հոգիին, չըրթներու վրայ սիրա-  
հար

Կը հանդարտին տաք սիրտերն, և ամենէն բո-  
ցավառ

Աչքերն իրենց շողիւնէն կը վրբկըւին, այնպէս  
ալ՝

Երբ շուքդ իյնայ իմ վրբաս, համր ու անշարժ  
կը մընամ,

Քեղմով համակ ծածկըւած, սիրովդ առլի,  
գունա ըրքեղ,

Սիրովդ առլի, չափազանց, ո՛չ չափազանց  
առլրցոն:

Արեւուն շուրջ արագօրէն կը դառնաս,  
Ամենավառն՝ աշխարհներու մէջ անթիւ,  
Ո՛վ Գունա կանանչ ու երկնագոյն, որ բոլոր  
Համբարներուն մէջ երկինքին - որոնց կեանք,  
Լոյս տըրուած է, - կը շողաս,

Աստուածային ճաճանչով մը զերազանց.  
Ես՝ բիւրեղեայ սիրուհիդ՝

Կը տարուիմ հետդ՝ այնպիսի՛ ուժով մը որ  
նըման է

ԲԵՆԵՆԱՅԻՆ ՊՐՊԱԽԱԹԻՆ, մազնիսական զօրու-  
թեամբ՝ ՔԸՆՔՈՒՀ ԼՈՒՍԻՆ, իմ վըրա՛ս կ'իշնէ ձայնը վա-  
յելքիդ,

Սիրողներու աչքերուն :

Պայծառ լոյսիդ պէս փափուկ, որ կը սփոփէ  
ես՝ իրապէս սիրահարեալ կոյս որուն  
նաւաստին,

Տըկար ուզեղն իր սիրոյն հաճոյքովն է ծանրա-  
թեռն,

Կը գառնամ չուրջո՛ յիմարի պէս, հարս ան-  
յադ,

Մինչ ան՝ ամրան գիշերով՝ կը նաւարկէ այն-  
պիսի

Դիտելով ձեւդ ամէն կողմէ, Բազոսի  
Քըրմուհիի մը նըման,

Բաժակին չուրջ, զոր գըժխե՛մ անտառին մէջ Հըպարտութեանս անյատակ տիեզերքին ան-  
կաղմոսեան,

Վեր բարձրացուց Ագավէ :

Ուր որ ճախրիս, ո՞վ Եղբա՛յը,  
Պէտք է այնտեղ ևս փութամ,  
Պըտութիմ ու հետեւիմ,  
Անհուն երկնից մէջ պարապ,  
Պաշտպանուելով՝ անօթի  
Միջոցին դէմ՝ հոգիիդ  
Գըրգանքովը, եւ տեսքէդ,  
Բզզայական վայելքէդ,  
Էմպելով գեղ, զօրութին,  
Շըրեկութին, ինչպէս որ՝  
Սիրահար մը, եւ կամ թէ՝  
Գետնափիւծ մը, ճիշդ կ'առնէ  
Կերպարանքը այն բանին՝  
Որուն վըրայ կը նայի,  
Մանուշակին պէս որուն  
Փափուկ աչքը կը դիտէ  
Կապոյտն երկնից, մինչեւ որ  
Իր երանդը կը փոխուի,  
Կ'ըլլայ նըման՝ դիտածին,  
Ինչպէս խոնաւ մէդ մը գորչ,  
Որ կը փայլի՝ հաստատուն  
Մեղեսիկի մը հանգոյն,  
Արեւմբտեան այն լեռան  
Մէջն զոր ինք կը պատէ,  
Երբ արեգակն՝ իր ճիւնին  
Գըրայ՝ մայրը կը մըտնէ . . . .  
ԵՐԿԻԾԸ

ՔԸՆՔՈՒՀ ԼՈՒՍԻՆ, իմ վըրա՛ս կ'իշնէ ձայնը վա-  
յելքիդ,

Պայծառ լոյսիդ պէս փափուկ, որ կը սփոփէ  
նաւաստին,

Մինչ ան՝ ամրան գիշերով՝ կը նաւարկէ այն-  
պիսի

ՔԸՆՔՈՒՀ ԼՈՒՍԻՆ, բիւրեղեայ հընչիւններդի կը  
ծակեն

Հըպարտութեանս անյատակ տիեզերքին ան-  
ձաւներն,

Ու կը դիւթեն հեշտութեան վագրը որուն կա-  
տաղի

Կոխկըուտուքին չինուեցան վէրքեր որոնք՝ ան-  
հրաժեշտ՝

Բապեղանւոյդ կարօտ են :

ՊԱՆԹԻԱ. — Լոգանքէ մը կայծկըլտո՛ւն ջուրի,  
կարծես դուրս կ'ելլեմ.  
Լոգանք լոյսի երկնագոյն, ժայռերու մէջ  
մըթապատ.

Զայնի գետէն դուրս կ'ելլեմ . . . .  
ԻՌՆԻ. — Ո՛չ, քոյլ անուշ, ձայնի գետն՝ հե-  
ռացած է, քաշուած,  
Մինչ դուն՝ անոր ալիքէն կը կարծես թէ կը  
յառնես,  
Որովհետեւ քու խօսքերդ՝ յըստակ, փափուկ  
այն ցօղին

Պէս կը թափին որ լողցող օղանոյժի մը վար-  
սէն,

Անդամներէն կը կաթի . . . .  
ՊԱՆԹԻԱ. — Լըոէ՛, լըոէ՛, ամեհի՛՝ զօրութին  
մը, զերդ խաւար,  
Կը բարձրանայ Երկիրէն, ու երկինքէն կը  
տեղայ  
Գիշերի պէս եւ յետոյ, միջոցին մէջ կը պայ-  
թի,  
Խաւարումի մը նըման, որ արեւուն չողելուն  
Մակտիքներուն մէջ կարծես ըլլար դիզուած,  
իսկ փայլուն  
Տեսիլքներն ալ, որոնց մէջ ոգիները երգե-  
ցիկ,

Կ'ընթանային չողալով, կը փալփլին, տըժ-  
գունած Մարմիններուն պէս երկնից, թաց գիշերուան  
հօնէ - Խօսքեր կը զգամ ականջիս մէջ . . . :

ՊԱՆԹԷԱ - Ընդհանրական ձայն մըն է,

Խօսքի նըման ունկընդուէ :

### ԴԵՄՈԳՈՐԳՈՆ

Դո՛ւն, ո՞վ երկիր, խաղաղաւէտ կայսրութիւն  
Հոգիի մը երջանիկ .

Աստուածային երգերու և ձեւերու,

Դուն, ո՞վ Գունա,

Շըքեղ զանգուած որ թաւարմանդ ընթացքին,

Կը ժողուես սէրն՝ որ երկնից մէջ կը սաւարկէ

Քու ճամբագ :

### ԵՐԿԻՒՐԾ

Կը լըսեմ . . .

Ճողի շիթ մ'հմ մահամերձ . . . :

### ԴԵՄՈԳՈՐԳՈՆ

Դո՛ւն, ո՞վ Լուսին, որ կը նայիս լզմայլմամբ  
Գիշերային երկրին վըրայ, ինչպէս ան քեզ  
Կը նայի,

Մինչ երկուքդ ալ, թէ՛ մարդոց, թէ՛ կեն-  
դանեաց,

Թէ՛ թըռչնոց

Արագաթեւ սերունդին դեղեցկութիւն ու սէր  
էք,

Անդորրութիւն ու դաշներդ . . . :

### ԼՈՒՍԻՆԸ

Կը լըսեմ .

Տերեւ մ'հմ զոր՝ կը ցընցես . . .

### ԴԵՄՈԳՈՐԳՈՆ

Դո՛ւք, արքաներ արեւերու, աստղերու,  
Ո՞վ Աստուածներ ու Դեւեր,

Զօրութիւններ եթերային, որ ունիք

Երանաւէտ, անփոթորիկ, Եղիւսեան

Օթեւաններ, Երկինքի

Աստեղագարդ անջրպատէն ալ անդին . . . :

### ԶԱՅՆ ՄԸԸ, Վերէն

Մեր մեծ խումբը հասարակաց, կը լըսէ . . .

Օրհնեալ ենք մենք ու կ'օրհնենք :

### ԴԵՄՈԳՈՐԳՈՆ

Դո՛ւք, երջանիկ Մեսեալնե՛ր, զորս ամէնէն

լուսաւոր

Քերթողական տողերն իսկ ամպեր են որ կը

ծածկեն,

Ոչ թէ զոյներ նըկարուն,-

Թէ ձեր բնութիւնն՝ այն նախկին

Տիեզերքն է զոր տեսաք, հանդուրժեցիք, ա-

տենօք,

### ԶԱՅՆ ՄԸԸ, Վարէն

Թէ ոչ՝ նըման անոնց որ՝ մենք թողուցինք,  
մեկնեցանք,

Կը փոփոխուինք ու կ'անցնինք . . . :

### ԴԵՄՈԳՈՐԳՈՆ

Դո՛ւք, Աղիներ տարրային, որոնց տուներն՝  
են մարդուն

Վըսեմ միտքէն ըսկըսեալ՝ մինչեւ մըսայլ,  
կասկարեայ

Կեղրոնական քարն, ինչպէս երկնից՝ աստղով  
դըրուագուած

Գըմբեթներէն մինչեւ խորն անլոյս սէղին, ո-  
րուն վրայ

Մովու որդ մը կը բուծի . . . :

### ՇՓՈՐ ԶԱՅՆ ՄԸԸ

Կը լըսենք մենք . . . մոռացում

Կ'արթընցնեն քու բառերդ :

### ԴԵՄՈԳՈՐԳՈՆ

Ո՞վ հոգինե՛ր, որոնց տունե՛րն են միսէ .

Կենդանինե՛ր ու թրոչուննե՛ր. դո՛ւք ճըճի-  
նե՛ր ու ձուկե՛ր,

Եւ գուք, ապրող տերեւներ ու բողբոջներ,  
Փայլա՛կ ու հո՛վ, եւ զո՛ւք, անզուսպ ջուիրներ,

Մառախուղնե՛ր, երեւոյթնե՛ր օդային,

Որ կը լընուք մենութիւններն այերին . . .

### ԶԱՅՆ ՄԸԸ

Մեկ համար ձայնդ՝ հով մըն է .

Որ անխրոսվ անտառաց մէջ կը փըչէ :

### ԴԵՄՈԳՈՐԳՈՆ

Ո՞վ մարդ, զուն որ ատենօք, թէ՛ թըռնապետ,

թէ՛ ըստրուկ

Մէկիր, խարուած մ'ու խարոդ. աւերակ մը,

եւ ճամբորդ

Մ'օրօրանէն գերեզման, անմահական այս ո—  
0ձը՝ որ զինք պիտի զըրկէր, երկայնութեամբն  
րին իր ամբողջ,  
Մուլք դիշերին ընդմէջէն...  
ԲՈԼՈՐԸ Ասոնք են այն յառաւթներն, որոնց չնորհիւ՝  
Թօսէ՛, հրզօր քու բառերդ երբեք կարող չեն ձակատագրին վրայ դարձեալ՝ իշխանութիւն  
անցնիլ...:  
Կը ստացուի:  
ԴԵՄՈԳՈՐԳՈՆ  
Այս օրն՝ ա՛յն է, որ անդունդին մէջ պարապ, Վիշտեր կըրել, զորոնք Յոյսն՝ անձայրածիր  
երկրի որդւոյն կախարդանքով, կը ցանկայ կը կարծէ.  
Երկնից անսանձ բըռնութեան, և յաղթանակն՝ Թողութիւն տալ այնպիսի՛ չար զործքերու որ  
իրը ըստրուկ՝ մահէն  
Անդունդն ի վար կը քըշուի:  
Սէրն՝ համբերող զօրութեան իր ահաւոր զա- Կամ խաւարէն ալ սեւ են. ամենազօր երեւցող  
հշխանութեան ասպարէ՛ղ կարդալ. սիրել' ու տոկալ.  
Իմաստունին սիրտին մէջ, տառապանքի ահ- Յուսալ մինչեւ որ Յոյսը իր իսկ մոխրէն ըս-  
ռելի՝ տեղծէ  
Վերջին ժամէն ցնորական, ժայռանըման օր- ինչ որ ինքը կ'երազէ. ո՛չ փոփոխուիլ եւ ո՛չ  
հասի աւագ, լըպըրծուն, նեղ եղրէն, վեր կը ցայտէ Տատամսիլ կամ զիղջ ըզզալ...: Ա՛յս՝ քու  
սըլացիկ,  
Եւ իր թեւերը բուժիչ՝ աշխարհի վրայ կը Բարի՛, զըւա՛րթ ըլլալ է, մե՛ծ, գեղեցի՛կ եւ  
որփոէ:  
Աղնըւութիւն ու Սըրբութիւն, իմաստութիւն, Ա՛յս է միայն կեանք, Հրձուանք, կայսրութիւն  
Համբերութիւն,  
Ահա ասոնք են կընիքներն այն անյողզողդ վըս- ՎԵՐՋ  
Որ կործանման Զօրութեան գերեզմանը կը Փ. Պ. ՇԵՂԻ  
փակէ.  
Ու եթէ իր անզօր ձեռքով, Յաւերժութիւնն՝ Թարգմ.  
որ մայրն է ՅԱԿՈԲ ԱՆՏՈՆԵԱՆ  
Անհաջուելի դործքերու և ժամերու - արձակէր

Նիւ Եօրի, սեպտ. 1929 - մարտ 1930.